



Սպարառութեան Trumpet's Sound ինք

48-րդ ՏՐԵ, ԱՐԱՐԱԿԱ
Նոյեմբեր - Դեկտեմբեր 2017



«ԱԶԳԱՐԱՐՈՒԹԵԱՆ ՓՈՂ»
երկանուած հոգեւոր քերք

Պատասխանատու խմբագիր՝
հովի Հրաշ Գոյցուճեան

ACM AUSTRALIA
PO BOX 1593,
CHATSWOOD NSW 2057
EMAIL: hkiujian@acmaust.org
URL: www.acmaust.org



Բովանդակութիւն

Վասն զի այսօր Փրկիչ մը ծնաւ	3
<i>Հովի Հրաշ Գոյցուճեան</i>	
Յայթայթող Աստուած	4
<i>Քաղուած</i>	
Կրոնե՞ց դուս կ'աճիս (1)	5
<i>Աւր Տիրալ</i>	
ՄԵծ խորհուրդու.	8
<i>Հովի Հսապիս Ալամամի</i>	
Յրեշտակսերը եւ հովիմերը	10
<i>Տնա Մրումք</i>	
Երկրորդ ըլլալու օրինութիւնը (1)	12
<i>Վարդան Սարգսիսան</i>	
Դուք դառնալով ու հանգստանալով փրկութիւն կը գտնեք	15
<i>Ճռ Հոռոց</i>	

Կազմի նկարը՝ հայկական կատագործություն,
ԱՍՍՌ միավորական խոսք 2015թ.

Աղօթքի եւ փառաբանութեան Նիւթեր

- Աստուծոյ փառք կուտանք Կիւմրիի մեր նոր կեղրոնի համար:
- Աստուծոյ փառք կուտանք ԱՍՍ-ի 2018 թ.-ի օրացոյցի համար:
- Աստուծոյ կամքով 2018 թ.-ին պիտի տօնենք ԱՍՍ-ի 20 ամյակը:
- Շնորհակալ ենք մեր հովանաւորողներուն ու աջակցողներուն համար:
- Կը քաջալերենք Զեզ 2018 թ.-ին մեկ կարիքաւոր ընտանիք Զեր խնամակալութեան տակ վերցնել:
- Կը քաջալերենք Զեզ, որ մեզ համար շարունակեք աղօթել 2018 թ.-ի ընթացքին:

Եթէ կը փակաքիք կանոնաւոր կերպով ստանալ մեր աղօթքի նամակը, ապա մեզ հետ կապ հաստատեցէք հետեւեալ հասցեով. info@acmaust.org:

«Վասն զի այսօր Փրկիչ մը ծնաւ Դաւիթի քաղաքին մէջ, որ Օծեալ Տէր է»

(Ղուկաս 2.11)

Դարձեալ Սուրբծննդեան շրջանն է: Աշխարհը Սուրբ Ծնունդը տարբեր ձեւերով ու գոյներով կը նշէ՝ Սուրբծննդեան եղեննիներ, լոյսեր, հրուշակեղեններ, արձակուրդներ, զնումներ, կերակուրներ, Սանքրան ...: Տօնակատարութեան իրական պատճառը այն է, որ մօտարապես 2000 տարիներ առաջ մանուկ մը ծնաւ, Աստուած մանուկի կերպարներ առաւ եւ մսուրի մէջ դրուեցաւ: Ասիկա սովորական պատմութիւն մը չէ, այլ՝ ԱՍՏՈՒԾՈՅ հրաշքը:

Երբեւ այս հարցը տուա՞ծ ես. «Ինչո՞ւ Տէր»: Ինչո՞ւ համար Աստուած մանուկի կերպարանք առաւ, ինչո՞ւ համար Ան իր թագաւորութիւնը ետին բողնելով աշխարհ եկաւ, ինչո՞ւ համար չարչարուեցաւ ու մահացաւ: Պատասխանը պարզ է. աշխարհը Փրկչի կարիք ուներ եւ Յիսուս եկաւ փրկելու համար: Անոր միակ նպատակը մարդկութիւնը փրկելն էր, քեզ եւ զիս փրկելն էր, քայց ինչէ՞ն պիտի փրկէ: «Ամէնքը մեղք գործեցին եւ Աստուծոյ փառքէն պակսեցան»: Մենք բոլորս կարիք ունինք մեղքերէն ու մեղաւոր բնուրենէն ազատազրուելու, քանի որ բոլորս յանցաւոր ենք Անոր Օրէնքը կոտրելուն մէջ: Մեզմէ ոչ ոք պիտի չկրնայ Անոր առջեւ կանգնիլ ու ըսել. «Ես մեղք չգործեցի»:

«Քանզի մեղքին վարձքը մահ է», քայց Քրիստոս խաչին վրայ գինը վճարեց: «Արդ դատապարտութիւն չկայ Քրիստոս Յիսուսով եղողներուն...»:

Սուրբ Ծնունդը կը նշանակէ, որ Քրիստոս ծնաւ: Քրիստոս ծնաւ կը նշանակէ Փրկիչ մը տրուեցաւ: Դուն Փրկչի կարիք ունի՞ս. եկո՛ր Յիսուսին, քանի որ փրկութեան դուռը տակալին քաց է քեզ համար: Յիսուս տակալին կը փրկէ եւ կը ներէ բոլոր աննոց, որոնք կուգան Իրեն: Այս Սուրբծննդեան տօնին արդեօք կուգա՞ս Յիսուսին:

Այո՛, մենք պիտի շարունակենք տօնել Սուրբ Ծնունդը մինչեւ Իր փառաւոր զալուստը, քանի որ աւելի մեծ ուրախութիւն չկայ, քան իմանալը որ մեր մեղքերը ներուած են:

Հ. Գ.

Հայթայթող Աստուած

Sալասի աստուածաբանական ճեմարանի բացումէն կարձ ժամանակ մը վերջ՝ 1924-ին, նիրական անբաւարարութեան պատճառով գրեթէ սնանկութեան կէտին հասաւ ան: Որոշեալ օր մը, կէսօրուայ ժամը 12-ին, բոլոր պարտատերերը պատրաստ էին ճեմարանը գրաւելու: Նոյն պահուն, ուսումնարանին հիմնադիրները տնօրէնին գրասենեակը հաւաքուեցան աղօթելու, որ Աստուած հայրայրէ իրենց պէտքը: Այս աղօթաժողովին ներկայ էր Հերի Այրընսայտը: Երբ անոր կարգը եկաւ աղօթելու, ան իր կենսունակ ամկեղծ ոճով ըսաւ. «Տէ՛՛, զիտենք որ հազարաւոր լեռներուն անասունները քուկի են: Կը խնդրենք, որ անոնցմէ ոմանք ծախսե եւ դրամը մեզի դրկես»:

Ծիշդ նոյն ժամուն, Թէքսասի վաճառական մը աստուածաբանականի գրասենեակը մտաւ իրայատուկ բարբառով բարեւեց քարտուղարուիհն. «Երկու քեռնատար լեցուն արջառ ծախսեցի: Զանացի առեւտրական գործ մը դարձնել, բայց ձախողեցայ: Կը զգամ թէ Աստուած կ'ուզէ որ այս գումարը աստուածաբանական ճեմարանին նուիրեմ: Չեմ զիտեր եթէ նիրական պէտք ունիք կամ ոչ, բայց ահաւասիկ չէքը», ու այս ըսելով գումարը յանձնեց զարմացած պաշտօնեային: Քարտուղարուիհն չէքը առաւ եւ զիտակցելով հարցին ճգնաժամային բնոյթին, աղօթաժողովի սենեակը գնաց եւ կամաց մը դուռը զարկաւ: Ուսումնարանին տնօրէնը ու հիմնադիրը, դուռը բացաւ եւ չէքը առաւ տիկնոց ձեռքէն: Երբ գումարին նայեցաւ, տեսաւ թէ ծիշդ իրենց պարտքին համապատասխան էր այդ: Ապա անունին նայելով ճանչցաւ արջառի մեծ վաճառականը: Ուստի դառնալով պըն Այրընսայտին ըսաւ. «Հէրի, Աստուած արջառները ծախսած է»: Այո՛, Տէրը կ'ըսէ. «Վասն զի իմս են անտառին բոլոր գազանները, հազարաւոր լեռներուն անասունները: Ես կը ճանչնամ լեռներուն բոլոր բռչունները ու դաշտի գազանները իմ քովս են: Եթէ անօթենամ քեզի պիտի չըսեմ. վասն զի աշխարհ ու անոր լիութինը իմս է: Միթէ ես ցուլերու միս կուտե՞մ կամ նոխազներու արին կը խմե՞ն: Շնորհակալութեան զին մատուցանէ Աստուծոյ, ու քու ուխտերդ կատարէ Բարձրելոյն ու նեղութեան օրը ինձի կանչէ. ես քեզ պիտի ազատեմ ու դուն զիս պիտի փառաւորես» (Սաղմոն 50:10-15):

Քաղուած՝ «Բարեպատուղ ձիթենին» գրքէն

Արդեօք դուն կ'աճի՞ս (1)

Բ Պետրոս 1:1-15

Այս հատուածի խօսքերը ծեր մարդու արտաքերած խօսքեր են, ով զիտէ թէ շուտով պիտի մահանայ: Ի՞նչը կրնար այդքան կարեւոր նիւթ հանդիսանալ Պետրոսի համար, ով Սուրբ Հոգին օգնութեամբ կը պատրաստուէր ներկայացնել իր ընթերցողներու ուշադրութեանը: Պետրոսի համար եզրափակիչ մէկ պատգամ կար, որը յոյսով էր թէ պիտի յիշուէր՝ նոյնիսկ իր մահէն ետք: Պետրոսը կրնար իր կեանքին վրայ անդրադարձ կատարեր, որպէս Գալիլիա ծովին մէջ աշխատող յաման ձկնորսի:

- Գալիլիա ծովի ափին իր առաջին հանդիպումը Յիսուսի հետ:
- Այդ փոքրիկի վախու:
- Այլակերպութեան հիանալի հրաշքը:
- Գիշերը, երբ ուրացավ Յիսուսին եւ իր մասին սարսափելի բացայատում ըրաւ՝ պարզելով, թէ այնքան ալ ուժեղ չէր ինչքան կը մտածէր որ էր:
- Վաղ առաւօտը, երբ Յովիաննէսն առաջ անցնելով հասաւ դատարկ գերեզման:
- Պէնտէկոստի հիանալի օրը, երբ քարոզեց եւ տեսաւ թէ ինչպէս հազարաւոր մարդիկ Քրիստոսին եկան:
- Վաղ եկեղեցու տարածումը:

Ասունծոյ հետ քալելու իր կեանքի ընթացքին, իր տեսած ու փորձառած բոլոր բաներէն առաւել ի՞նչը պիտի ընտրէր, որպէս ամենակարեւոր եւ վերջնական պատգամ: Այստեղ Պետրոսը հոգեւոր աճի մասին կը խօսի: Հոգեւոր աճը ձեւով մը նման է ֆիզիքական աճին: Երբեւէ նկատա՞ծ էք, թէ փոքրիկները ինչքան կը փափաքին շուտ մեծնալ: Երբ փոքր էի, ինձի կը թուար թէ մեծնալը խորը փոփոխութիւններու, նոր ազատութեան եւ իշխանութեան դրու մըն էր, որու մասին կրնայի միայն երազել: Պետրոսը ճիշդ այդպէս կ'ուզէ, որ մենք հոգեւոր աճը գնահատենք: Այն խորը փոփոխութիւններու, նոր ազատութեան եւ իշխանութեան դրու է: Հոգեւոր աճը մեզ կ'լսէ. «Կայ աւելին եւ այդ աւելի լաւ է»: Հսկայական տարբերութիւն կայ Ասունծոյ մասին իմանալու

Եւ Աստուծոյ ճանչնալու միջեւ: Ինչ-որ մէկը կուգայ եւ մեզի կը պատմէ Աստուծոյ մասին: Այսալիսով, մենք կիմանանք Աստուծոյ մասին: Սակայն իրականութեան մէջ Աստուծոյ կը ճանչնանք այն ժամանակ, եթե մեր ունեցած այդ գիտելիքի հիման վրայ դրականօրէն կը սկսինք արձագանքել: Առաջին համարին մէջ ապացոյց կայ, որ Պետրոս՝ Աստուծոյ ճանչնալու շնորհի մեծապէս փոխուած էր: Ան կ'ըսէ, թէ հաւատքը պատուական է:

Ասիկա անհաւատալի փոփոխութիւն է Պետրոսի կեանքին մէջ: Ան իր կեանքը սկսած էր, որպէս ազգայնական: Մանկութենէն ի վեր սորված էր, որ հրեաներն աւելի բարձր են քան միւս մարդիկ եւ թէ իրականութեան մէջ՝ միակ ցեղն են, որով Աստուած շատ հետաքրքրուած է: Քրիստոսի ժամանակ սովորաբար ընդունուած էր, որ ռաբբին ժողովուրդին կը սորվեցնէր թէ, եթէ պատը մարդոց վրայ փլուի, ապա պէտք է այնքան փլատակ հեռացնել, որ հնարաւոր ըլլայ պարզել, արդեօք տուժածները հրեա՞յ են, թէ՞ ոչ: Եթէ հրեայ չին, կարելի էր անոնց այնտեղ թողնել:

Նոյնիսկ Պենտէկոստէի օրը Սուրբ Հոգիով լեցուելին ետք Պետրոսը դժուարութեամբ կ'ընդունէր այն միտքը, որ Աստուած կրնայ սիրել եւ փրկել հեթանոսին: Գործք Առաքելոց գիրքին մէջ Աստուած Պետրոսին յատուկ տեսիլք մը տուա՝ ցոյց տալու համար, որ Ան հեթանոսներուն նոյնապէս կը սիրէ: Պետրոսը չէր ուզէր Աւետարանը անոնց քարոզել: Իր նախապաշտումներու պատճառով Պետրոսի համար նոյնիսկ դժուար էր ճաշել հեթանոս քրիստոնյաներու հետ: Անգամ մը ան ստիպուեցաւ այդպէս ընել, միայն այն ժամանակ՝ եթք վստահ էր, որ շուրջը հրեաներ չկային: Պօղոսը խսորէն յանդիմանեց զինք. ասոր մասին կը կարդանք Գաղ. 2:11-ի մէջ: Բայց տեսէ՞ք, թէ Պետրոսը ինչպէս աճեց: Նոյնիսկ հեթանոսներուն ըսաւ. «Զեր հաւատքը նոյնքան պատուական է, որքան իմս»:

Աճը կ'ընդգրկէ իմննական փոփոխութիւն, ոչ միայն մեր վարքագիծն մէջ, այլեւ ամէնախոր մակարդակով՝ մեր բարդոյթներուն ու նախապաշարումներուն մէջ: Նման փոփոխութիւնը ակնյայտ կ'ըլլայ իրական հոգեւոր աճի շնորհի. որը կուգայ Քրիստոսին ճշմարտապէս ճանչնալու միջոցով: Ի՞նչը նման աճի պատճառ կը հանդիսանայ. «Ինչպէս իր աստուածային զօրութիւնը կեանքի եւ աստուածպաշտութեան վերաբերեալ բոլոր բաները մեզի տուաւ անոր գիտութիւնովը»: «Որոնցմով

ամենամեծ ու պատուական խոստումներ տրուած են մեզի» (4-րդ համար): Աստուած արդեն մեզի տուած է այն ամենը, ինչին կարիք ունինք Իրեն աւելի նմանուելու համար: Աստուած մեզ աճելու համար զօրութիւն պարզեւած է, որպեսզի հաղորդակից ըլլանք աստուածային բնոյթին եւ ապականութենան փախչինք:

Այստեղ է, որ հոգեւոր աճը կը տարբերուի ֆիզիքական աճեն: Իրաքանչիւր անձ, ով որոշակի տարիներ կ'ապրի, մանկութենեն մինչեւ հասունութիւն աճի փորձառութիւն կ'ունենայ: Մի՛ խարուիք մտածելով թէ պարզապէս որոշակի տարիներ ապրիլը կ'օգնէ ձեզի հոգեւորապէս աճիլ: Հնարաւոր է ֆիզիքապէս ծեր ըլլալ, բայց հոգեւորապէս տակավին մանուկ մնալ: «Ենտրոսը՝ ծեր մարդ ըլլալով տակաւին կը խօսէր աճելու եւ սորվելու մասին: Աճիլը եւ սորվիլը ծեր ներքին կեանքը երիտասարդ պահելու գրաւական է: Ծեր մարդու իմ սահմանումը ոչ թէ շատ տարիներ ապրող անձն է, այլ այն անձը ով դադրած է աճիլ եւ սորվիլ: Յաւալի է այն քրիստոնեայի վիճակը, ով աճելու ձգուում չունի, ով կ'ապրի անցեալի օրինութիւններով, առանց ակնկալելու ապագայի որեւէ օրինութիւն:

Ուրս Տիրլավ
Հաստուած՝ «Խսկապէ՞ս Աստուած բարի է» գիրքէն
(Ըարունակելի)

«Աստուած մեր ապաէնն ու զօրութիւնն է. նեղութիւններու մեջ միշտ պատրաստ է օգնելու: Անոր համար պիտի չվախնանք, թէեւ երկիրը փոխուի ու լեռները ծովուն մէջտեղը ձգուին, թէեւ անոր ջուրերը գոռան ու պղտորին, լեռները դողան անոր ունենալովը» (Սաղմու 46:1-3):

«Ով՛ Տէր, քեզի յուսացի. թող չամշնամ յախտեան: Քու արդարութիւնովդ զիս ապրեցնիր ու ազատէ զիս: Ականջոց ծոկ' ինծի ու փրկէ' զիս: Ինծի ապաիհնութեան վլ՛ն եղիք եւ ամուր քերդ մը՝ զիս փրկելու, քանզի դուն ես իմ վէմս ու ամրոց: Ով՛ իմ Աստուածս, ամբարշտին ձեռքէն, անօրէնին ու բռնադրին ձեռքէն զիս փրկէ': Վասն զի իմ վստահութիւնս դուն ես, ով՛ Տէր Եհովա: Մանկութենէս ի վեր դուն ես իմ յոյս, ես քու վրադ հաստատուեցայ արզանդէն, մօրս որովայնէն իմ պաշտպանս դուն ես: Իմ գովութեանս առարկան դուն ես» (Սաղմու 71:1-6):

ՄԵԾ ԽՈՐԻՈՒՐԴՐ

Ա Տիմոթէոս 3.16

Ի լրաբանչիր տարի Յունուար 6-ին կամ Դեկտեմբեր 25-ին զիրաք կ'ողջունենք ըսելով. «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ»: Տեր Յիսուսի ծնունդին մէջ յայտնութեան խորհուրդը կայ: Աստուած Տեր Յիսուսի ծնունդով յայտնուեցաւ: Աստուած նաև Ինքզինք տարբեր կերպերով յայտնած է, ինչպէս բնութեան մէջ, մարդուն խոճին մէջ, ազգերու պատմութեան մէջ, իր Խօսքով՝ Աստուածաշունչով Ինքզինք յայտնած է, եւ վերջապէս ամենակարեւոր յայտնութիւնը Քրիստոսվ եղած է: Այսօր պիտի խօսինք բնութեան եւ իր Խօսքին միջոցով յայտնուելուն մասին:

Աստուած Ինքզինք յայտնած է բնութեան մէջ: Սաղմոսերգուն կը փառաբանի զԱստուած Անոր ձեռքերուն գործերուն համար. Երկինք Աստուծոյ փառքը կը պատմէ: Այս տիեզերքին, երկրին ստեղծուիլը մեր գիտութենէն ու կարողութենէն շատ աւելի վեր է հասկնալ, սակայն դրժբախտութիւնը այս է թէ Աստուած թէպէս բնութեան մէջ մարդուն կը խօսի, Ինքզինք անոր կը յայտնէ, բայց մարդուն մեղքով բթացած, խաւարած սիրտը ու հոգին զԱստուած չի կրնար տեսնել Անոր ձեռքերուն գործերուն մէջ: Առաքեալը Եփես. 4-րդ գլխուն մէջ կը նկարագրէ, որ մեղատրին միտքը կուրցած է, մեղքով մարդկութեան միտքը, հոգին, սիրտը չտեսներ, բթացած է: Միայն ան որ կ'ուզէ գիտնալ ու տեսնել Աստուած Ինքինք կը յայտնէ: Երկու օրինակներ կան այս ուղղութեամբ: Տարիներ առաջ ամերիկացիք եւ ոուսեր անջրապետ սկսան երթալ, Ռուսիոյ կողմէ աստղագէտ մը գնաց մէկէ աւելի անգամներ եւ ճամբորդութիւններէն մէկուն մէջ երբ երկրի հետ կը խօսէր ըսաւ. «Աստուծոյ մասին լսեր էի, երկրի վրայ զինք չտեսայ, երկինք եկայ հոն ալ չկայ, ո՞ւր է մարդոց ըսած Աստուածը»: Համայն աշխարհ լսեց այս ծանուցումը: Անկէ թիշ ժամանակ վերջ Ամերիկայէն հաւատացեալ մը գնաց անջրապետ իր հետ ունենալով Աստուածաշունչը եւ ըսաւ. «Աստուծոյ մասին երկրի վրայ լսեր էի, ականջով գիտէի, բայց երբ երկինք գացի, աչքերովս զինք տեսայ, ձեռքերովս զինք շօշափեցի: Ան նաև կարդաց Սաղմոսաց Գրքէն եւ համայն աշխարհ լսեց: Ի՞նչ մեծ տարբերութիւն, Ան որ կ'ուզէ տեսնել կը տեսնէ, բայց ան որ իր աչքերը գոցէ եւ տեսնել չուզէ ու չուզէ համոզուիլ, չտեսներ: Այսօրուայ մեղատր մարդկութ-

ինը նոյնը կ'ընէ, զԱստուած չտեսնելու համար, Անոր գործը չտեսնելու համար աչքերը կը զցէ: Երկրորդ օրինակը այս է - Յիսուս երբ ծնաւ, Բերթեհեմի վրայ աստղ մը երեւցաւ եւ միայն երեք մոգեր եկան Յիսուսը փնտուելու եւ այդ աստղին յայտնած լոյսին եւ ճշմարտութեանը հետեւելու: Միքէ այդ ատեն Արեւելքին մէջ աստղաբախեր, երկինքի երեսը տեսնողները չկայի՞ն, անշուշտ կային, ինչո՞ւ ուրեմն այս երեքէն զատ ուրիշներ չեկան, պատճառը ի՞նչ է: Այս երեքին հոգիները արթուն էին, անոնց աչքերը բաց էին, անոնք քննութեան մէջ զԱստուած տեսան, գիտցան, ճանչցան եւ եկան ըսին. «Ո՞ւր է այն բազաւորը որ ծնած է»: Իմաստունները տակաւին զինք կը փնտուն: Իմաստուն է այն մարդը, որ ծնած բազաւորը կը փնտու: Խելացի է այն անձը, որ կ'ըսէ. «Ես ծնած Քրիստոսին պէտք ունիմ, ո՞ւր է Ան»:

Աստուած Ինքզինը Իր Խօսքովն ալ կը յայտնէ: Աստուած երկու տեսակ խօսք ունի: Մէկը Կենաց Խօսքն է՝ Յիսուս Քրիստոս, եւ միւսն ալ գրաւոր Խօսքն է՝ Աստուածաշունչը: Աստուածաշունչի էջերը լեցուած են Քրիստոսով, Ծննդոցի առաջին գլուխէն մինչեւ Յայտնութեան վերջին գլուխը Տէր Յիսուս ներկայ է: Ի՞նչ անհաւատներ, անաստուածներ, Սուրբ Գիրքը քննադատել ուզողներ, յանցանք ու սխալ գտնել ուզողներ ի՞նչ գտած են, ո՞վ գտած են անոր էջերուն մէջ, միայն Տէրը գտած են, միայն Յիսուս գտած են, որ Աստուծոյ յայտնութիւնն է: Աստուած տեսնել կուգե՞ս, կարդա՛ Իր Խօսքը. Աստուծոյ ձայնը լսել կուգե՞ս, կարդա՛ Իր Խօսքը. Աստուծոյ ներկայութիւնը վայելել կուգե՞ս, կարդա՛ Իր Խօսքը: Կը տեսնե՞ս թէ որչափ բանկագին է, որչափ սիրելի է, որչափ քաղցր է:

Կրնայ ըլլալ, որ դուն քննութեան մարդ չըլլաս, բայց քիչ թէ շատ կարդալ զիտես: Աստուծոյ Խօսքին մէջ զԱստուած գտե՞ր ես: Ամէն առաւաւոս Աստուծոյ Խօսքը բանալով կը տեսնե՞ս զինքը հոն: Երբեմն մեր տուններուն մէջ նկարատետրեր կը դիտենք, մեր զիտցած դէմքերը մեր աչքերուն առջեւ կուգան եւ մեր սրտերուն ու մտքերուն մէջ անոնք կը նորոգուին: Երբ ամէն առաւաւոս Սուրբ Գիրքը բանաս կարդալու, կը բնա՞ս Տէրը տեսնել, Ինքզինք քեզի կը յայտնէ՞, Ան քեզ նոր կ'ընէ՞: Եթէ մինչեւ իհմա այդպէս չէիր մօտեցած Աստուծոյ Խօսքին, ասկէ ետք փորձէ, Աղօթէ որ Տէրը ամէն օրուայ Աստուծոյ Խօսքին էջին մէջ Ինքզինք քեզի յայտնէ, Ինքզինք քեզի իրական դարձնէ:

Վեր. Հայիս Ալաճաճի

Հրեշտակները եւ հովիւները

Դուկաս 2:8-21

Յիսուսի ծնունդը ոչ միայն տեղի ունեցաւ շատ խոնարի հանգամանքներով շրջապատուած, այլև Անոր՝ որպէս փրկող թագաւորի ծննդեան մասին յայտարարութիւնը բոլորովին տարբեր էր մեր ակրնկալածէն: Իր ծննդեան յայտարարութիւնը ուղղուած էր հովիւներուն եւ ոչ թէ կառավարական, կրօնական եւ հասարակական առաջնորդ դէմքերուն:

Ի՞նչն է այս ամէնի նշանակութիւնը: Ժամանակակից հուդայականութեան մէջ հովիւները հասարակութեան մէջ ամէնայետին տեղը զբանցնող մարդիկ էին: Ամէնայետին տեղը մաքսաւորներն էին, յետոյ՝ անբարոյականները (քաղաքավարի կոչուած «մեղաւորները»), իսկ հովիւները երրորդ հորիզոնականի վրայ կը գտնուէին: Անոնց թոյլ չէին տար տաճար մտնել, հաւանաբար, իրենց աշխատանքի բերմամբ հոտերու պատճառով: Այնուամենայնիւ, Տէր Յիսուսը աշխարհ եկաւ հասարակութեան կողմէն արհամարհուած մարդոց համար, Ան, ով ապագային նոյնպէս պիտի արհամարհուէր ու մերժուէր հասարակութեան կողմէ: Ասիկա Մարիամի արտայայտած երգի ճշմարտութեան յիշեցում մըն էր. «Անօթիները բարիքներով լեցուց եւ հարուստները պարապ ճամբեց»: Աշխարհային մարդիկ մարդոց արժենորելու իրենց դասակարգերը ունին, սակայն Աստուած չի հաւնիր հպարտ մարդոց, ովքեր չեն խոնարհիր Իր առջեւ:

Զաքարիան եւ Մարիամը սարսափեցին կամ անհանգստացան, երբ հրեշտակին տեսան: Նոյնը զգացին հովիւները: Կրնանք պատկերացնել անոնց զարհուրանքը, երբ զիշերային երկինքը լուսաւորուեցաւ եւ հրեշտակը կանգնեց անոնց առջեւ: Ինչեւէ, հրեշտակն ունէր քաջալերանքի նոյն պատգամը. «Մի՛ վախնաք»: Պատճառն այն էր, որ այդ օրը Դաւիթի քաղաքին մէջ Փրկիչը ծնաւ:

Որք նք են հովիւներուն ուղղուած հրեշտակի պատգամի կարեւոր կէտերը: Առաջին՝ ամոր պատգամը բարի լուր կամ Աւետարան էր: Փրկիչ ծնաւ, Ով Քրիստոս Տէրն է: Հրեշտակը երեք ճշմարտութիւն ընդգծեց: Փոքրիկը Փրկիչն էր, Ան մարդկանց պիտի փրկէր իրենց մեղքերէն: Ան

Քրիստոսն էր կամ խոստացեալ Մեսիան՝ Աստուծոյ Օծեալը: Ան Տէր է, Ան Աստուած է:

Եթք հրեշտակը իր պատգամը աւարտեց, հրեշտակներու մեծ բազմութիւն մը միացաւ այդ հրեշտակին՝ զԱստուած փառաւորելու համար: «Երկնքի բարձրութեան մէջ Աստուծոյ փառք, երկրի վրայ խաղաղութիւն, մարդոց մէջ հաճութիւն»: Ժամանակակից որոշ թարգմանութիւններ կ'առաջարկեն, որ այս հատուածը այսպէս գրուի. «Մարդոց մէջ հաճութիւն, որոնց վրայ Անոր բարեհաճութիւնը կը հանգչի»: Այսուամենայնիւ, լաւ պատճառ կայ իին բառերը պահպանելու առնչութեամբ: Քրիստոսի գալուստը միջոց էր, որով Աստուծոյ բարեհաճութիւնը կը հանգչի բոլոր անոնց վրայ ովքեր կ'ընտրեն հաւատալ այս Փրկչին: Օր մը երկրի վրայ խաղաղութիւն պիտի ըլլայ եւ բարձունքներուն մէջ փառք պիտի տրուի Աստուծոյ:

Հովիւները իմացան նաեւ Անոր ծնունդի համեստ հանգամանքներու մասին: Արդեօր անոնք զարմացա՞ն իրենց տրուած յայտարարութեամբ: Եթք ըսուեցաւ, թէ զինք մսուրին մէջ պիտի գտնեն, արդեօր հարցուցի՞ն թէ ինչու Ան ախոռին մէջ ծնաւ: Ինչո՞ւ համար Քրիստոսը շնաւ հասարակութեան աւելի բարձր խաւին մէջ: Մենք կրնանք հարցնել, արդեօ՞ք Յիսուսի համար աւելի լաւ կ'ըլլար, եթէ պալատին մէջ ծնուէր: Ոչ: Ախոռին մէջ ծնիլը կը մատնանչէ Յիսուս Քրիստոսի կատարած քայլի մեծութիւնը: Ան, ով հարուստ էր աղքատացաւ: Չանի որ Ան այսքան աղքատացաւ, Ան կը հասկնայ մարդկութեան բոլոր կարիքներս ու հանգամանքները եւ կրնայ հոգալ բոլորի կարիքները:

Հրեշտակի պատգամը լսելէն ետք հովիւները որոշեցին Բերլեհէմ երթալ: Հրեշտակը խօսած էր Դաւիթի քաղաքի մասին եւ ոչ թէ Բերլեհէմի, սակայն հովիւներուն կարիք չկար ըսելու, որ այդ քաղաքը Բերլեհէմն էր:

Հովիւները մանուկին տեսան եւ երկու բան ըրին: Անոնք տարածեցին իրենց լսած եւ տեսած պատմութիւնը: Անոնք Աստուծոյ փառք տուին իրենց լսածի եւ տեսածի համար, որովհետեւ այն ինչ տեղի ունեցաւ ճիշդ այն էր, ինչ հրեշտակը ըսած էր իրենց: Մեզ կրնայ հետաքրքրել, թէ արդեօր մարդիկ անոնց պատմածներուն ուշադրութիւն դարձուցի՞ն թէ ոչ, քանի որ հովիւները ընկերներու նեղ շրջանակ ունեին: Այսուամենայնիւ, անոնք կարողացան շատերուն տարածել լուրը եւ մարդիկ հովիւներուն պատմածները լսելով շատ զարմացան:

Հարցը, որ պէտք է ինքներս մեզ տանք հետեւեալն է՝ «Աստուած որո՞ւ կը խօսի»: Մենք պէտք է զիտակցինք, որ Աստուած չի գործէր այս օրերու հասարակական արժեհամակարգի համաձայն: Հովհանները արհամարհուած էին տաճարի առաջնորդներուն կողմէ, բայց անոնք ստացան Փրկչին գալուստի պատգամը: Ան, անշուշտ, Իր Անձը չյայտնեց այդ օրերու կրօնական եւ քաղաքական առաջնորդներուն: Այսօր ալ նոյնն է: Ովքեր սրտով խոնարի են, Փրկիչը անոնց կը բերէ խաղաղութեան եւ բարեհաճորթեան Իր պատգամը:

Մենք պատրա՞ստ ենք Աստուածոյ ձայնը լսելու: Նախ մենք պէտք է Աստուածոյ առաջ զիտակցինք մեր ոչնչութիւնը: Յետոյ կը հասկնանք, որ Աստուած կը խօսի խոնարհներուն: Ան Իր Խօսքը կ'ուղղէ անոնց, ովքեր կը փափաքին Իրեն լսել:

Դու Սթորմը

Երկրորդը ըլլալու օրինութիւնը (1)

Աստուածաշունչին մէջ յաճախ կը կարդանք Աստուածոյ ընտրութիւններու վերաբերեալ: Օրինակ՝ Աստուած ընտրեց Արքահամին եւ Խորայէլի ժողովուրդին, Յակոր նահապետի տասներկու որդիներէն ընտրեց Դեմին: Նոր կտակարանին մէջ, Աստուած ընտրեց Մարիամին ու Յովանէփին, տասներկու առաքեալներուն, աւելի ուշ՝ Պօղոս առաքեալին...: Հարցը որը կ'ուզէի մեր ուշադրութեանը հրաիիրել հետեւեալն է. «Երբ Աստուած ուրիշին կ'ընտրէ, արդեօ՞ք կը նշանակէ թէ մեզ մերժած է: Արդեօ՞ք այդ կը նշանակէ թէ Ան մեզ համար օրինութիւն չունի: Վերջ ի վերջոյ, բոլորս ալ կ'ուզենք Աստուածոյ կողմէ օգտագործուիլ այնպէս չէ»:

Կը խնդրեմ կարդացէք Գործք 1:21-26-ը եւ ուշադրութիւն դարձուցէք 21-23 համարներուն:

Նախքան սուրբգրային հատուածին անդրադառնալը, թոյլ տուէք ձեզի դրուագ մը պատմել իմ մանկութենէս: Դասընկեր մը ունէի, ով շատ լաւ ֆուտպոլ կը խաղար, ես ալ կը սիրեի խաղալ, ու ինքինքս լաւ ֆուտպոլ խաղացողի տեղ կը դնէի: Շատ կ'ուրախանայի, եթք ինծի իր խումբէն կը վերցնէր, քանի որ զիտէի թէ միշտ իր խումբը պիտի յաղ-

թէր, բայց օր մը եկաւ որ զիս չընտրեց, պարզ է թէ ինչու, քանի որ պարզապէս գնդակին ետեւէն կը վազէի, բայց այդ օրը այնքան սարսափելի էր ինձի համար, որ մինչեւ օրս կը յիշեմ:

Չընտրուած ըլլալը, երկրորդական կամ պահեստային ըլլալը ցաւոտ զգացում մըն է: Մենք միշտ կը սիրենք առաջինը ըլլալ, մենք վատ կը տանինք երբ մարդիկ մեզ չեն ընտրեր, յատկապէս երբ կը խորհինք թէ պատրաստ ենք, կարող ուժ ենք: Բայց ինչպէ՞ս վարուիլ, եթէ մեզ չընտրողը ոչ թէ մեզ հաւասար մարդն է, այլ Աստուած: Ի՞նչ ընել, եթէ Աստուած հոգեւոր ծառայութեան համար կ'ընտրէ որիշ եղրօր մը կամ քրոջ մը եւ մեզի կ'ըսէ թէ մենք երկրորդն ենք, առաջինը չենք:

Փոքր էի ու մեծացայ, բայց չկրցայ ազատուիլ մերժուած ըլլալու հետեւանքի զգացումներէն՝ դառնութիւն, անվատահուրիւն՝ Աստուծոյ ու մադկանց նկատմամբ, նախանձ, ընկճախտ... ծանօ՞թ զգացումներ են, եթէ անկեղծ ըլլանք, այս պիտի ըսենք:

Մեր սուրբգրային հատուածին մէջ կը տեսնենք, որ Աստուած ընտրեց Մատարիային որպէսզի 11-ին հետ սեպուի: Գործը 1:21-22-ին մէջ Պետրոսը յստակ կ'ընէ թէ ինչպիսի մարդիկ յարմար են առաքելութեան պաշտօնը ստանձնելու համար: Հաւաքուածներուն մէջէն (շորջ 120 մարդ) երկու եղբայր առաջ բերին, Մատարիան եւ Յովսէփը, որ Յուստոս ալ մականուանուեցաւ: Իրականութեան մէջ, ոչ թէ անոնք առաջ եկան՝ իրենք իրենց այս պաշտօնին արժան համարելով, այլ, ինչպէս Աստուածաշունչը կ'ըսէ, երկու հոգի կայնեցուցին, այսինքն՝ հաւաքուածները անոնց յարմար տեսան (հմք 23): Պատմութենէն զիտենք, որ աղօքք եւ վիճակ ձգելէ ետք Մատարիան ընտրուեցաւ: Ուստի, մենք կ'եղրակացնենք, որ Աստուած ընտրեց Մատարիային եւ մերժեց Յուստոսին:

Ինչպէ՞ս պէտք է զգար Յուստոսը: Արդեօ՞ք պէտք էր իր դէմքը ամօթէն ծածկէր, երբ տեսաւ որ ինք չընտրուեցաւ, ինչպէ՞ս պիտի վարուէիր դուն, եթէ իր տեղը ըլլայիր, ինչպէ՞ս պիտի վարուէի ես: Չէ՞ որ ան նոյն պէս յարմար էր այդ պաշտօնին ու բաւարարած էր 21-22 համարներուն պայմաններուն: Ուստի, ինչո՞ւ Տէրը չընտրեց զինք այս պաշտօնին համար: Եթէ ես իր տեղը ըլլայի, գուցէ սկսէի հետեւեալ կերպ մտածել.

- Ինչպիսի՝ ամօք, բոլորի առաջ խայտառակ եղայ, թէ՝ 11 առար-

Եալներուն եւ թէ՛ 120-ի առաջ: Աստուած զիս չընտրեց:

- Կը մտածէի թէ մարդիկ իմ մասին ի՞նչ պիտի խօսին, երբ իրենց տուները հասնին:
- Առաքեալները երեւի պիտի մտածեն, որ կեանքիս մէջ գաղտնի, շխսատովանուած մեղք կայ:
- Թերեւս արժանի չեմ Աստուծոյ համար կամ վատահելի անձ չեմ:
- Գուցէ Մատարիան ինծմէ լաւ է, աւելի արժանի է:
- Թերեւս սկսէի ժողովներէն բացակայիլ եւ ճամբաս փոխել ամէն անգամ երբ Մատարիային հանդիպէի:

Այս բոլոր խորհուրդները ի հարկէ սխալ են: Սխալ է մտածել, որ Աստուած ընտրեց Մատարիային եւ մերժեց Յուստոսին: Ծիշդ մտածելակերպը այս է. Աստուած ընտրեց Մատարիային եւ չընտրեց Յուստոսին, այն մերժուած չէր:

Երբ Աստուած յատուկ ծառայութեան համար մեզի չընտրէր, այդ չի նշանակէր որ մեմք այլեւս Իրեն յարմար չենք, կամ մեզ չի գնահատէր, կամ քիչ կը վատահի մեզ, կամ թէ մեր օրինութիւնը աւելի քիչ պիտի ըլլայ քան այն մէկինը ով ընտրուեցաւ: Յուստոս պէտք էր մտածեր, որ երբ Աստուած զինք չընտրեց այս պաշտօնին համար, ուրեմն իր համար ուրիշ ծառայութիւն մը պատրաստած էր:

Որո՞ւ օրինութիւնը աւելի մեծ է, աւետարանիշի՞ն, ով կորսուած հոգիներու ետևելն կ'երթայ, թէ՞ հովիիի, ով իր վրայ վերցուցած է այդ փրկուած հոգիներու խնամակալութեան պատասխանատուութիւնը: Պատասխանը կը գտնենք Պողոսի գրուածքներուն մէջ.

«Բայց ո՞վ է Պողոս կամ ո՞վ է Ապօղոս: Պաշտօնեաներ են, որոնցնով հաւատացիք եւ ինչպէս Տերը տուաւ անոնց ամէն մէկուն: Ես տնկեցի (աւետարանչութիւն), Ապօղոս ջուր տուաւ (խնամակալութիւն), բայց Աստուած աճեցուց: Ուստի ո՞չ տնկողը քան մըն է եւ ո՞չ ջուր տուողը, հապա Աստուած՝ որ աճեցուց: Տնկողը ու ջուր տուողը մէկ են եւ ամէն մէկը իր վարձքը պիտի առնէ: իր աշխատութեան չափովը» (Ա Կորնթ. 3:5-8):

Որո՞ւ օրինութիւնը աւելի մեծ պիտի ըլլայ, ամէն մէկը իր վարձքը պիտի առնէ: իր աշխատութեան չափովը եւ ոչ թէ ըստ պաշտօնի կամ կո-

շումի: Ասիկա բանալի սկզբունք մըն է, որ բոլորս պէտք է անընդհատ յիշեցնենք ինքներս մեզ:

Յաջորդ յօդուածին մէջ պիտի նայինք Յեսուի ու Քաղէքի, Անդրէասի ու Պետրոսի կեանքին եւ պիտի տեսնենք, որ երկրորդը ըլլալը անպայմանօրէն չի նշանակէր, որ մոռցուած ենք Աստուծոյ կողմէ:

Վարդան Սարգիսեան
(Ծարունակելի)

**«... Դուք դառնալով ու հանգստանալով
փրկութիւն կը գտնէք, ձեր զօրութիւնը
հանդարտութեամբ ու վստահութեամբ կ'ըլլայ»
(Եսայեայ 30:15)**

2017թ. հոկտեմբերին ԱՍՍ-ի ընտանիքներու վերջին այցելութեան ժամանակ շատ քաջալերուեցանք բարեհամբոյր քրոջ մը կողմէ, ով նոյն տանը մէջ ապրած էր մօտ 60 տարի՝ նոյնքան ժամանակ պահպանելով ուրախ նույիրուածութիւն Տէրոջը նկատմամբ: Այդ քոյրը առողջական լուրջ խնդիրներ ունէր, բայց ան մեծ ուրախութիւն էր Տէրոջը, իր եկեղեցիին եւ այն մարդոց համար, ովքեր կ'այցելէին զինք ու կը հաղորդակցուէին իր հետ եւ ամէն օր կ'օգնէին իրեն իր դժուարութիւններուն մէջ: Անոր վկայութիւնը յիշարժան է:

«Աստուածապաշտ ծննդներ ունեցած եմ, հայրս Լիբանանի մէջ եկեղեցիի առաջնորդ էր: Վաղ տարիքէն կեանքս Աստուծոյ ձեռքերուն մէջ յանձնեցի, սակայն իմ երեք Եղբայրներս նոյն սէրը չունէին Տէր Յիսուսի նկատմամբ: Պատաճի տարիքին երազ մը տեսայ, որտեղ Տէրն իմածի ըսաւ, որ ես պէտք է Իր հետ կապուիմ եւ ուրիշ ոչ ոքի, եւ ես Տէրոջը խոստացայ չամուսնանալ ամբողջ կեանքին ընթացքին:

Եղբայրներս, մօրս կողմէն աջակցութիւն ստանալով մեծ ջանք գործադրեցին, որ ինձի ամուսնացնեն իրենց ընկերներուն կամ ուրիշ մարդոց հետ, քանի որ կ'ուզէին տունէն դուրս ելլեմ: Երեք տարուայ ճնշումները չափազանց մեծ էին, եւ ես մօրս պատմեցի Տէրոջը տուած խոստ-

մանս մասին: Մայրս ապշեցաւ, քանի որ տեղեակ չէր եւ իր կողմէն ճըն-շումները ամմիջապէս դադրեցան, սակայն Եղբայրներս ուրախ չէին եւ դեռ հեռու էին Տէրոջմէն: Ուստական դաշնութեան օրերուն մենք տեղափոխուեցանք Երեւան:

Այս տան մէջ աղօրաժողովներ սկսեցինք: Օր մը երկու ոստիկաններ այցելեցին մեզի ու ըսին. «Դուք այլեւս չէր կրնար ասիկա շարունակել քանի որ այս կրօնը մարդկութեան համար օգտակար չէ»: Մայրս պատաժանեց ըսելով. «Քայց մենք ձեր աշխատանքի, ձեր անվտանգութեան համար կ'աղօթենք, արդեօք կը ցանկանայի՞ք, որ մենք դադրինք ձեզ համար աղօթելք»: Անոնք ո՛չ պատասխանեցին եւ հեռացան: Մենք երկար տարիներ նման խնդիրներու չհանդիպեցանք:

Շուտով մեր տանը սկսեցինք Աստուածաշունչի սերտողութեան հաւաքոյթներ կազմակերպել: Իմ Եղբայրներուս մէկի խորհուրդով իշխանութիւնները ստիպեցին մօրս դատարան ներկայանալ: Ես իր հետ գացի, ան շատ խիզախ էր Տէրոջ մէջ եւ դատաւորին ըսաւ, որ եթէ ան դադրեցնէ այս ծառայութիւնը, ապա Տէրը խստօրէն պիտի դատէ զինք: Դատաւորը ցնցուեցաւ անոր խիզախութենէն, եւ Աստուածաշունչի սերտողութիւնները շարունակուեցան: Աւելի ուշ այդ դատաւորը կարուած ստացաւ: Ատկէ քիչ անց ան մահացաւ, սակայն Աստուածաշունչի սերտողութիւնները շարունակուեցան այդ ծանր օրերուն մէջ:

Եղբայրներէս մէկը փորձեց այս տունը իրեն վերցնել, քայց ան նոյն պէս մահացաւ: Ազգականներէս մէկը տակաւին կը փորձէ նոյնը ընել, քայց Տէրոջ վկայութիւնը կը մնայ այս տան մէջ՝ իմ ամբողջական նուիրուածութեամբ իրեն՝ որպէս իմ ամուսին, արդեն 60 տարի»:

Օրինութիւն, քաջալերանք եւ մարտահրաւէր է այս քոյրը, որպէս Աստուծոյ ծառայ (Հռոմ. 6:22): Ի՞նչ մեծ առանձնաշնորհում է անոր հետ Տէրոջ ծառայելը: Ի՞նչ մեծ ուրախութիւն եւ առանձնաշնորհում պիտի ըլլայ անոր հետ Երկնքին մէջ ըլլալ եւ ներկայ գտնուիլ այն պահին, երբ Տէրը անոր վարձատրէ ԲԿորնք. 5:10-ի համաձայն՝ իր 60 տարուայ նուիրուածութեան եւ ծառայութեան համար: